

նադրուիլ . Հայ Եկեղեցւոյ այդ մասին օրինադրած սովորութիւնը իմաստուն և գործնական է շատ : Ժողովուրդին առանին և հանրային հովուութիւնն ստանձնող հոգևորականը պէտք է ինքնին փորձ և կիրթ լինի ընտանեկան և ժողովրդական կենցաղի տեսակէտով . պէտք է կանուխէն ունեցած ըլլայ իր կեանքի ընկերուհին , որպէսզի ինք եւ ժողովուրդը միանգամայն համոզուած ըլլան թէ կնքուած այդ ամուսնութիւնը , նոյն ատեն զաւակներով օրհնուած , սիրալիր և խաղաղ կենակցութեան մը ամէն երաշխիք ունի իր մէջ , թէ երէցսիկինը՝ իր հոգեկան շնորհներովը պիտի կրնայ արժանաւոր գործակիցն ըլլալ իր հոգևորական ամուսնոյն , և այլն : Անկլիբան կամ բողոքական դրութիւնը , որ կ'արտօնէ Եկեղեցւոյ աաշտօնեան , որևէ ատեն կարենալ ամուսնանալ ձեռնադրութենէն վերջը , անյարմար է մեր բարքերուն , եւ կրնայ ծնունդ տալ տարօրինակ անպատեհութեանց :

Ի վերջոյ , իմ խորին համոզումս է թէ նուիրապետական բարձրագոյն աթոռներու հրաւիրուած հոգևորականները բացառապէս պէտք է ընտրուին կուսակրօն կղերին պատկանողներուն մէջէն : Այդ պաշտօններուն բարձրօրէն ընդհանրական նկարագիրը կը պահանջէ որ այդ կարգի պաշտօնակալք բոլորովին զերծ ըլլան անձնական կամ ընտանեկան հոգերէ եւ կապանքներէ : Ասոնք են եկեղեցական կենցաղի կամ կուսակրօնութեան մասին իմ տեսութիւնս : Կը խորհիմ թէ այս կերպով անհնար չ'ըլլար օգտակար ուղղութեան մը վրայ պահել եկեղեցական պաշտօնէութեան բարեկարգութեան գործը , եթէ մասնաւորաբար հոգ տարուի որ անոնք մասնաւոր եւ նպատակայարմար դաստիարակութիւն մը ընդունին , եթէ անոնց ընտրութիւնը զերծ պահուի ամբողջային միջամտութիւններէ , և եթէ իշխանութիւնը անոնց հանդէս կարենայ գործադրել միշտ օրէնքն ու արդարութիւնը :

(Շարունակելի)

\* \* \*

**ՀԱՒԱՏՔԻ ԵՒ ՄՏԱՆՊԱՆ ԾՈՒՔԵՐ**

**ՀԱՒԱՏՔԻՆ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԸ**

Այն չեմ գիտեր ինչ եղբրական բանը , որ կայ քրիստոնէութեան էութեան և նոյն իսկ գաղափարին մէջ (վասնզի քրիստոնէութիւնը որ հրաշքով մը սկսած է՝ հրաշքով կը շարունակուի) , ա՛յնքան քիչ կայ մեր օրերու քրիստոնեաներուն միտքին մէջ , որ պատմութեան կարգ մը վայրուն իրողութիւնները գրեթէ այնքան կը գայթակղեցնեն զիրենք որքան մարդոց մնացեալ մասը : Կ'արգահատինք այն սերունդներուն վրայ , որոնք , իբրբու ետեւ , առանց իրենց գործին յրումք տեսնելու յոյսին , մեծ դժուարութիւններով կանգնած են այն ընդարձակ մայր եկեղեցիները , որոնց մէջ տա՛կաւին չենք կրնար ահա ինքզինքնիս իբրև մեր տունին մէջը զգալ : Չենք կրնար նոյնպէս հասկնալ հոգին այն բազմութիւններուն , որոնք , քանիցս , գէպի արեւելք խուժեցին՝ գերեզման մը նուանելու համար : Ուրիշ կրօնական պատահարներ , ինչպէս քանի մը բարեպաշտ մարդոց վանական միայնանոցի մը մէջ մեկուսացումը՝ ձո՞մով եւ ապաշխարութեամբ իրենց սրբացումին նուիրուելու համար , մեզի աւելի զարմանք կը պատճառեն , մանաւանդ եթէ մեր ժամանակին՝ սա մեր օրերու քաղաքակրթութեան մէջ սեզի կ'ունենան անոնք : Քիչ մը փիլիսոփայութիւն , քիչ մը վարդապետական բացատրութեանց հետ , բաւական կ'ըլլայ մեզի համար որ արհամարհանք զգանք այդ երկիւղած զարտուղութիւններուն հանդէպ : Վիճարանիլ չէ նպատակս . զիցուք թէ ձեւ թերի եղած ըլլայ . ընդունինք նոյն իսկ որ աւելի կատարեալ եղած չըլլայ վարդապետական ըմբռնումը իր խորքին մէջ . բայց վերջապէս ճշմարիտ ոչինչ չկա՞յ այդ գործերուն մէջ : Իր խորհրդանշաններ նկատեցէք զանոնք , եթէ կ'ուզէք . բայց ըսէք մեզի թէ անոնցմէ աւելի գեղեցիկ բաներ կա՞ն...

... Դարաւոր աշխատանքներ , ինքնակամ գաղթաշարժեր , անհաւատալի ապաշխարանքներ . սոսնք եղան անոնց հաւատքին յիշատակարանները . որոնք պիտի ըլլան մերինին յիշատակարանները :

Ա . Վ .